

տպագրութեան մէջ երեւցած էին. այսպէս օրինակի համար. էջ 72 կիր. հետեւելով Սամ. Անեցոյ կը ճանչնայ երկու Ահարոն (Հարուն), ամիրայետ, Յանկին մէջ նոյնացուած են. էջ 162 Վարդան Վրդ. Հաղբատացի (+ 1191—4ին) նոյնացուած է Վարդան Պատմիչին հետ, որ վարձանած է 1271ին, էջ 34, 36 "Վրամ Բ., համարուած է Վրամ Ե. Գոր եւն եւն:

Կը նշանակենք այսպիսի անուշադիր վրիպակներ՝ Մասնատողով ուշագրութիւնն հրատարակելու համար գործին լրջութեան վրայ: Քանի որ այսպէս աժանագին՝ դիրամանաշէլի կը ջանացուի ընել մեր նախնեաց գրուածքները, որ շատ գովելի է, անոր հետ պետք է միանգամայն ուշադիր ըլլալ որ տարածուած ընագիրներն ընտիր ըլլան:

Հ. Ն. ԱՅԻՆՆԸՆ



Սորոյ հօրն մերոյ Մոսկուի Ծորննացոյ Պատմութիւն Հայոց: Տնօրն, տպ. Օր. Ն. Աղանանց, 1910. 80, էջ 422: Գրն 1 րթ.: [Հրտ. Գ. Գալստեանի, Թ. 40.]

Այս հրատարակութիւնը Գրապատճառ Գ. Գալստեանին է. Ղուկասեան Մատենադարանի Գ. հատորի հաստութեամբ նոյն գրով եւ նոյն դիրքով: Տարբերութիւնն գնոյն վրայ է միայն. մին 30 Կ. իսկ երկրորդը — 100 կոպեկ: Այս զարմանալի չէ սակայն նկատելով ձեւնարկութիւնները:

Գալստեան հիմ առած է իւր հրատարակութեան Տփղիսի 1881ի տպագրութիւնն (հմտ. էջ 422) ճոխացրելով զայն միայն "Յատուկ անուանց ցուցակով":

Հ. Ն. Ա.



Տնօրն ԱՅՏԻՆԻ ՀՐԱՉԵԱՆ. Իմ յեշողութիւններս: Փարիզ, տպ. Ներսէսեան, 1909, 80, էջ 180:

"Նկարին իր մահուանէն կամ ասպարէզէ քաշուելէն յետոյ, կը թողու ընդ միշտ իր նկարը հասարակութեան առջեւ. հեղինակն իր գրքերը, բանաստեղծն իր բանաստեղծութիւնները. իսկ գերասանը ոչինչ կը թողու, բաց ի քանի մը քննադատական յօդուածներէ որոնցմէ միայն սպագան պիտի կարողանայ գաղափար կազմել գերասանին վրայ, (էջ 126):

Այսպէս կը նկատե Տիկին Աշիւ Լրաւեայ, հայ բեմին հարածանօթ եւ սիրելի զարդը՝ բեմական գործունէութեան արձագանգը յետիններու վրայ, որ համապատասխան է միանգամայն իրականութեան: Կենդանի նկարը նկարուած բեմական տեսարանի վրայ՝ որչափ ալ կենդանի երանգներովն ըլլայ ոգեւորիչ եւ յափշտակիչ հանդիսականաց աչքերուն եւ սրտերուն, նման տուրջան՝ սակաւժամանակեայ է եւ վաղանցիկ. լուսաւոր է եւ զուարթացուցիչ միւշգեռ հորդանին վրայ է արեգակը, բայց երբ կը սկսի խոնարհիլ՝ կը մթագնի այնուհետեւ տիւր եւ Տուսկ յետոյ աննակուշ խաւարի ծոցը կը ընկղմի ամէն շքեղութիւն. կ'իջնայ ժամանակի վարագոյրը՝ կը յափշտակէ տեսարանը աչքերէ:

Լրագրութիւնն միայն է, այո, որ կ'անմահացընէ զայն երկրորդ պատմութիւն մէջ:

Տիկին Ա. Լրաւեայի անունը անմահ է արդէն հայ թողորնի պատմութիւն մէջ եւ կ'անմահանայ այսուհետեւ գործունէութեան յիշատակն ալ ինքնագիր, ինքնապատում "Յիշողութիւններ, ու մէջ, ուր պատկերացած է կիսադարեան կեանք մը բնածին դերասանուհւոյ մը՝ բեմական պատկերի մէջ, ծնունդէն մինչեւ խոնարհող կեանքը (1859—1904), կիսադարեան պատմութիւն մը միանգամայն հայ բեմական կեանքի:

Տիկին Լրաւեայ թէպէտ "գրիչը անգոր զգացած է արոյայտելու իւր զգացումները, կենդանի գոյներով պատկերելու իւր անցեալի յիշատակները, բայց ոչ, այն խոնարհեցուցում մըն է լոկ՝ բղխած ազնիւ ամօթղածութենէ: Մեզ ներկայացուցած է նա իւր կեանքը շատ զգայուն գրով, կենդանի զգածումներով: Ամէն հայ անհատ պարտական է խորին շնորհակալութիւն դէպ ի իւր սիրելի Լրաւեայ, այս թանկագին տողերուն համար, եւ գէպ ի Բանաստեղծ Յ. Թումանեան, որուն խնդրանք ունեցած ենք այսօր "մեր թատրոնի պատմութեան մէկ գլուխը":

Տիկին Լրաւեայի կեանքը՝ անցուած ամբողջապէս բեմի վրայ, միանգամայն բեմական պատկեր մըն է բազմադոյն ճակատագրական տեսարաններով: Եւ զուգատիպութիւն մ'է որ "Յիշողութիւնը", սկիզբ առած ծննդեան թուականէն (1859, Մայիս 20) լոյս կը տեսնեն յիսնամեայ տարեշրջանէ մը ետքը (1909):

Տիկինը գրիչը շատ սիրուն է եւ հրապուրիչ, նկատողութիւնը արդարադատ եւ լուրջ:

նցին լսելի ըլլար Յ. Հրաչեայ իւր վերջին տո-  
ղերու մէջ — «Ինչ պէտք է մեզի՝ Թատրոնա-  
կան գործը լաւ հիմքի դնելու... Տամար» (էջ  
176—180), որոնք գեղեցիկ հրահանգներ ու-  
նին իրենց մէջ գրուած փորձառու գրէ՛ ուղ-  
ղուած Թատրաստէր ազգայնոց:

\* \*



Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ը

1. ԹՈՎՀԱՆՆԵՒՄ ՎՐԻ. ՀՈՒՈՎ

ԲԶՄ. 1910, էջ 209—212 զետեղուած  
է Յ. Չիթուների ձեռքէն յօդուած մը «Բնա-  
զննութիւն» խորագրով, ուր կը խօսուի Յովհ. Վ.  
Հոյով Կ. Պոլսեցոյ անձնաբանութեան եւ  
գրական գործոց վրայ, յատկապէս ծանրանալով  
անոր Թարգմանած Բնազննութեան եւ Չեռնազննա-  
լիւն քով: Հետաքրքրական է յօդուածը եւ  
բաղձալի է որ հետեւելով Յարգ. Եօզուածա-  
գրին մեր գաւառացի գրողները՝ յերեւան հա-  
նէին նոյնկարգի ձեռագիր գրուածքներն, որոնք  
անհետաքրքիր ձեռաց մէջ մատնուած են  
կորստեան:

Պ. Չիթուների, ինչպէս կ'երեւայ, անծանօթ  
մնացած են յիշեալ յօդուածը գրելու ժամա-  
նակ՝ Թերթիս մեծանուն աշխատակցի՝ Գոկա.  
Վ. Թորգոմանի երկու յօդուածները, նուիրուած  
Յովհ. Հոյով Վրգ.ի գրութեանց. «Հոյ Բիշնիւն  
Երթիւր. Գ. Չեռնազննութեան Բնազնն.» (Հանդ.  
Աճ. 1893, էջ 280—288), եւ Եօզուածա-  
գրի. Կ. Պոլսեցի (անդ, էջ 369—370), որով  
չուր սեղ աշխատութիւն վատնուած է:

Հոյով Վրգ.ի այս գործէն շատ օրինակներ  
ընտելն են Չեռագրաց հաւաքմանց մէջ, ուստի  
ըստ ինքեան նոր գիտս մը չէ Պ. Չիթուների ձե-  
ռագիրը: Միայն մեր Մասնագրասի մէջ՝  
ցուցակագրուածները հաշուելով, ունինք 4 օրի-

նակ (թ. 262, թ. 329, թ. 350), թ. 383,  
Տամար. Ցաշեան՝ Եօզուած, էջ 668, 773,  
803, 835): Երկու գրուածոց ալ բովանդակու-  
թեան նկարագրութիւնը տուած է Հ. Ցաշեան  
ընդարձակօրէն (անդ, էջ 668—669):

Թէ Թորգոմանի Օրինակին եւ Թէ մեր  
Չեռագրաց մէջ չէ նշանակուած Թարգմանու-  
թեան տարին: Պ. Չիթուների Օրինակն ունի  
Թուական մը 1747, Նոյ. 1, որ սակայն, ինչ-  
պէս կը կարծուի, չէ Թարգմանութեան ժամա-  
նակն, այլ հաւանականաբար՝ գրութեան. Եօզու.  
Հոյովի մասին տես ինչ ինչ Ցաշեան, էջ 1127:

Հ. Ն. Ա.

2. ՏԻՄՈԹԷՍՍ ԿՈՒՉԻ ՀԵՅՃԱՇՈՒԹԻՒՆԸ

Երբ կ'ուսումնասիրէի Տիմոթէոս կուզի  
Հայաստանի նոր հրատարակութիւնը (այս  
իշխանին 1908 ինամօք Կ. Վ. Տէր-Մկրտչեանի  
եւ Ե. Տէր-Մինասեանի) խօսելով Ս. Հարց  
գրուածներէն Տիմոթէոսի յառաջ բերած կոչ-  
մանց վրայ կը գրէի ի միջի այլոց. «Հրատարա-  
կիչք անհուն շնորհակալութեան պիտի արժա-  
նանային, եթէ իրենց հրատարակութեան մէջ  
յաջողէին նաեւ մէն մի վկայութեան աղբիւրն  
մատնացոյց ընել...» (Տիմոթ. կուզ հայ մա-  
տենագրութեան մէջ, էջ 44: Այս զգալի պա-  
կասը, ինչպէս կ'իմանանք (Byz. Zeitschrift,  
1910, էջ 217) այժմ լրացուցած է նոր հայ-  
երէնագէտ մը՝ Ferdinand Cavallera շահա-  
գրգիտ յօդուածով մը՝ Le dossier patris-  
tique de Timothée Aelure, ի Թերթիս  
Bulletin de littérature ecclésiastique,  
1909, թ. 8, էջ 342—359, ուր ցոյց տուած  
է մի առ մի իւրաքանչիւր կոչման համապատաս-  
խան տեղիք Ս. Հարց գրուածներու մէջ:  
Գրուածքն ինչ մատչելի չէ տակաւին. որով  
կարելի չէ առ այժմ մանրամասնութեամբ ծա-  
նօթացընել:

Հ. Ն. Ա.

